

ճարտարագետութիւնը, որոնց և ոչ մէկուն պահպանութեան համար ժամանակ և փող մը կուտայ, եկեղեցւոյ քահանայութիւնը, իր ժողովրդական բնարութեան հանգամանքով, որուն պատրաստութեան համար հոգ անգամ չունի, եկեղեցւոյն կրթական և վարչական գործերուն հայացի ժողովրդակութիւնը, որ սակայն չարաչար կը գնահատուի ենթարկուելու համար այս ու այն նկատումներու և շահերու: Եւ այսպէս ըմբռնուած, այսպէս գնահատուած և կեղեցին է որուն պահպանութիւնը կը ջատագոյութի իր ազգային գիմագծին արժէքին համար: Եւ ասոնք հակասութիւններ են ըստինքեան և կը վտանգեն նոյն իսկ եկեղեցւոյ ազգային արժէքը, հետզհետէ ոչնչութեան վերածնելով զայն:

Մեր կարծիքով, պէտք է վերջ տալ այս հակասութիւններուն, գաղթափայրերու եկեղեցիներուն չուրջ: Եւ ասոր միակ դարմանն ու պայմանն է Հայց. եկեղեցին հեռի և զերծ պահել անձնական և խմբակցական հաշիւներէ, և հնարաւոր պայմաններու մէջ ազահովելով անոր բարեկարգ և պայծառ գիւրք մը: Հայց. եկեղեցին կրնայ ինքզինք գտնել եթէ չլրդալուի անոր խուզալուութիւնը թէ՛ ներսէն, իր զաւակներունսիրով և համերաշխ գործակցութեամբ և թէ՛ դուրսէն՝ ազատ մնալով մարդորսութեան յայտնի և զաղտնի կերպերէն:

Ամէն պարագայի մէջ, եկեղեցին նոյն իսկ իր ազգային գիմագծով, խօսք չէ, իրականութիւն մըն է. և պէտք չէ հակասութիւններու մէջ պղտիկցնել ասոր արժէքը և աղօտացնել ատոր նշանակութիւնը՝ անջատելով զայն իր կրօնական ոգիէն և նկարագրէն:

ԿՐՈՆԱԿԱՆ (ԴԱՍԵՐ ԱԻԵՏԱՐԱՆԷՆ)

« Ե Ր Ա Ն Ի » Ե Ե Ի

3. — «Երանի՛ հեզոց, զի նո՛ւա ժառանգեցցեն գերկիր»
(ՄՊ. Ե. 5):

«Երանի՛»ներուն երրորդը ուղղուած է **հեզերուն:**

Որո՞նք են այս երանկիները:

Արդի ըմբռնումով խեղճիք և ողորմելիներ են անոնք:

Բայց մարդկային փորձառութիւնը ջոյց կուտայ թէ հեզերն են որ ունին ոյժ և հեղինակութիւն:

Փրկիչը նոր պատգամ մը չէ որ տուա իր հետարրքի ունկնդիրներուն: Այդ պատգամը արդէն տրուած էր Սաղմոսի մ.ջ (12. 11). **Այլ որ հեզքն ևն նո՛ւա ժառանգեցցեն գերկիր:** Յիսուս-Քրիստոս կը նուիրագործէ հիւներուն փորձառութիւնը. և առիթով մըն ալ կ'ըսէ. ինձի նայեցէր, ինձմէ սորվեցէր, զի **հեզ եմ ես** (ՄՊ. Ժ.Ս. 29): Ուրեմն պէտք չունինք շատ հեռուները երթալու. կրնանք կենալ մեր Փրկչին հետ դէժ յանդիման, և զիտել անոր **հեզ** նկարագիրը, հասկնալու ճամար

բառին իմաստը և գնահատելու ճամար ասոր իրական արժէքը կհանրի յաջողութեան մէջ:

Հեզութեան իմաստը ինքնին կը գայտէ երբ նրկատի առնենք որ ասոր հակառակն է **ամբարտաւանութիւնը**, **ամբարտաւանութիւնը**, **կայարտաբիւնը**: Ասոնք մարդկային քնական կիրքեր ու յատկութիւններ ըլլալով հանդերձ, չեն սրբուած մարդոց կողմէն: Կրօնը և բարոյագիտութիւն կ'աշխատին սրբագրել մարդուն այդ յատկութիւնները. վասն զի մարդոց բնկերային յարաբերութիւնը խանգարող կիրքեր ու յատկութիւններ են ասոնք և արգելք՝ խաղաղութեան և սիրոյ թագաւորութեան մարդոց մէջ: Ամբարտաւան, ամբարտաճած ու հպարտ մարդիկ ընդհանրապէս անիրաւ ու անձնատէր են: Եթէ այս թերութիւնը նկատուի իրրու մարդոց ֆիզիքական շէնքին աններդաշնակութեան մէկ արդիւնքը, զոր օրինակ, իրրու հիւանդութիւն, չ'արդարանար. շատ շատ մեր արգահատանքին աւարկայ կրնայ ըլլալ այդ վիճակը: Բայց ընդհանրապէս անտաշ, կրպիտ, վայրենի նկարագրի մը ապացոյցն է **ոչ-հեզութիւնը**, և ապացոյցն է միանգամայն ազիտութեան ու անձնասիրութեան: Վասն զի ճշմարիտ միժերն ու զիտուններն են աշխարհի ամէնէն հեզ, ամէնէն խմարճ մարդիկը: Կրօնքին խորը թափանցող, կրօնքին ոգիով ապրող մարդիկ են նաեւ աշխարհի ամէնէն հզօր և հանդարտ մարդիկը. վասն զի անոնք են որ կրնան արճամարնել բաւութիւնը, անիրաւութիւնը:

գծաւարութիւնները եւ չհանգարել իրենց հոգեւոյն հիանալի խաղաղութիւնը: Այսպիսի հեզութեան մարտնչացումն էր մեր Փրկիչը:

Եւ մեր Փրկիչը լուծքի նմանցոյց Աւետարանը, Աւետարանը, այո՛, . . . կեանքի այս նոր կանոնագիրը: Հպարտ, ամբարաստանը, աշխարհի հոգեւորներն ու բռնաւորները չեն կրնար կրել զայն, կ'ընդգնին, լծրնկէց կ'ըլլան: Իրական հեզութեան միայն տրուած է Աւետարանին լուծք ասանկոյ կարգութիւնը, եւ այս է պատճառը որ մեր Փրկիչը ուղղակի իր անձը մատնանիշ կ'ընէ իր խօսքը աչգեղով աշխարհի բոլոր վաստակարիկ եւ խոնջ հոգեւորներուն թէ ինձի եկէր, որ մեզ հանգստացնեմ, սրովհետեւ ես եեզ եմ, իմ սիրտս շատ խոնարհ է, եկէ՛ք ինձի, առէ՛ք իմ աւետարանիս լուծք, շատ թեթեւ ու շատ հաճելի է ան, առէ՛ք զայն ձեր ուսերուն վրայ, ինչպէս որ առած եմ ես, եւ ինձմէ սրովեղք թէ ինչպէս կրելու է զայն: իմ յաջողութիւններուս զաղանկրը կը կայանայ իմ հեզութեան մէջ:

Թո՛ղ աւելորդ չհամարուի, երբ գիտել տանք թէ **հեզութիւն** չի նշանակիր **խեղճութիւն**, ոչ **քաւմեջութիւն**: Վասն զի ասանք ֆիզիքական թերութիւններ են ստուգու, Հեզութիւնը բարացուցականն է գիտութեան, գիտութեան, իրական մեծութեան եւ իշխանութեան: Մարդուն համար հոգեկան ուժի եւ կորովի աղբիւր մըն է հեզութիւնը: Անոր նմար է որ **հեզը** կը յաջողի, կը արեւ, կ'աւաջանդէ:

Սուրբգիրքի գարմանալի դէմքերէն մէկն է Դաւիթի: Կարծես թէ իրարու հակառակ ու հակասական նկարագիրներու ամբողջութիւն մըն է ան: Բայց կարգալիան պատմութեան եւ իմաստասիրութեան դասալմբուր սա՛ է Դաւթի փրական նկարագրի մասին թէ **եեզ** էր այն եւ իր հեզութեամբն է որ կրցու ժառանգել թագաւորական աթոռը (**Ա. Մկր. Բ. 57. Հմեհ. Սղմ. ՃԱ. Ա. 1**):

Աստուծոյ եւ մարդոց յարաբերութեան մասին ալ մարգարէական պատգամը սա՛ է թէ Աստուած միայն հեզերու մէջ կը հանգչի (**Կնտայն 42. 1**):

Իսկ Առաքելը կ'ուզէ որ Բրիտանիայ մարդիկ իրենց հեզութեամբը միայն նշանաւոր ըլլան աշխարհի մէջ (**Փիլիպ. Գ. 5**):

Ի հարկէ շատ դժուար չէ բարոզ մը խօսիլ **հեզութեան** վրայ, Բայց կարելի՞ է մեր կեանքի այսօրուան իրականութիւններուն հետ հաշտեցնել զայն:

Մենք կը տեսնենք որ «իրաւունքը» շատ պոստացող ամբարաստանին է: Ո՛վ որ բիրտ ոյժ ունի իր ջիզերուն մէջ եւ դրամ՝ իր քսակին մէջ, ան է խօսքին եւ գործին տէրը, կեանքի պայքարին մէջ ալ, որ ծայրէիծայ լարուած ջիզերու, ստակալի մրցումներու պայքար մըն է, ան կը յաջողի միայն որ անընկճելի ամբարաստանութիւն մը ունի, հպարտ է, կրնայ արհամարհել ուրիշները:

Այս է տեսնուած իրականութիւնը այսօրուան կեանքի պայքարին մէջ ալ. բայց տակաւ չէ իրական կեանքը, Ասիկա իր նորաստեղծ շեղած, հիւանդոտ, խենթացած կեանքի մը տրտայտաբարութիւնն է: Եւ մարդկութեան մէջ շատ հին եւ խորունկ է այս հիւանդութեան եւ խենթութեան արմատը:

Աւետարանի յայտով պէտք է նայիլ կեանքի մրթին իրականութիւններուն վրայ, եւ Աւետարանը կ'ըսէ մեզի թէ աշխարհին տէրերը եւ ժառանգորդները **հեզութեան** են եւ անոնք պիտի ըլլան:

Եւ ստուգու, նոյն խոսք մեր շատ սահմանափակ կեանքի փորձառութիւններուն մէջ ալ կը տեսնենք որ **հեզութեան** են կրօնը լաւ հասկցողներն ու ապրողները, **հեզութեան** են կեանքի դժուարութիւններուն մէջ ակոս բացողները, **հեզութեան** են հաշտութեան եւ խաղաղութեան միջնորդները:

Հեզութիւնը պիտի ըլլայ բրիտանացի մարդուն նկարագիրը, եւ բրիտանացի մարդը Յիսուս-Քրիստոսին նայելով կրնայ մշակել հեզութիւնը իր ներքո:

Ասիկա զարծ մընէ լուրջ աշխատանքի եւ երկար ժամանակի կարօտ: Առանց այս աշխատանքի՝ մարդը կը մնայ կոպիտ, անառջ, եւ հետեւարար անտանելի ուրիշներուն հանդէպ եւ վնասակար ինքն իր անձին:

Մարդը, կենսարաններուն լեզուով, կենդանական աշխարհի թագաւորն է: Անշուշտ անբան ալ զարմանալի իրողութիւն մը չէ ասիկա, Վասն զի մարդը կրնայ կոր զսակ լամէնէն վայրենի եւ վնասակար կենդանիները, կրթել եւ մարդել զանոնք կարգ մը ժառանգութիւններու, գրասնրներու, եւ այլ նրպատակներու համար, բայց այս նրաշըր գործող մարդը գրեթէ կը վրէպի ինքզինքը կրթելու եւ մարդելու յաջողութենէն. վասն զի ինքն մարդն է ամէնէն վնասագար վայրենի զազանը՝ իր անառջ, կոպիտ վնասիկն մէջ, կրնայ բնել նաեւ՝ զազանները. որովհետեւ մարդը զազանական կիրքերու բարոյագիտութեան մըն է, կ'ընէ մը ըստ ինքեան, հակառակ անոր որ աստուածային է իր դիմագիծը, եւ կենդանացած է Աստուծոյ շնչով: Այս կ'ընէ որ ստեղծուեցաւ մարդուն ներքին կեանքին մէջ, որովհետեւ, ըստ Սուրբգրոց, հոգարտացաւ ան այլանդակ կարծիքներով եւ սողանքներով: Եւ բրիտանական բարոյագիտութեամբ, Աստուած մարդացաւ, որպէս զի մարդը աստուածացնէ, վասն զի աստուածացման նկարագիրն է նոյն ինքն հեզութիւնը: Այս է պատճառը որ Յիսուս-Քրիստոս ըսաւ, ե՛ս եմ հեզը, ինձմէ սրովեղք զայն, եւ զարծեալ ասոր համար է որ մենք ալ բախիք վերեւ թէ պէտք է Յիսուս-Քրիստոսը դիտել եւ անոր հետեւիլ հեզութիւնը մշակելու համար:

Հեզութիւնը, հակառակ արտող ըմբռնումի, նաեւ հակառակ կոպիտ իրականութիւններու, խեղճութիւն չէ, վասիկոտութիւն չէ, այլ է բարոյական բացութիւն մը, բրիտանական մեծութիւն մը, մարդկային նկարագրին ամէնէն ազնիւ, ամէնէն վայրենի եւ խորունկ գիծը, այնպիսի գորութիւն մը եւ այնպիսի բարձր շքեմութիւն մը, որուն առջեւ սառի պէս կը հալն ամբարաստանութեան կուտակումները, բուն կիրքերու ամբարքութիւնները:

Երանի՛ հեզերուն, վասն զի անոնք պիտի ժառանգեն երկիրը:

Բ. Ե.

